

Կանոններու Ուսուցողական Բնոյթը

Բազմադարեան հնութիւն բուրող և հմաստութիւն պարունակող մեր կանոնները, որ մեծ խղճմտութեամբ և հոգատարութեամբ ի մի բերուած են «Կանոնագիրք Հայոց» երկու մեծածաւալ հատորներու մէջ, իրենց տեսակին մէջ եղակի են, վասնգի ուսուցողական բնոյթ ունին:

Կանոնները եկեղեցական քարօր (որ է՝ հեղինակաւոր) ժողովներու որոշումներ են: Ինչպէս որ ամէն կազմակերպութիւն ունի իր կարգն ու կանոնը, չայ Եկեղեցին ևս կարիքը զգացած է օրէնքներ, կանոններ, սահմանելու իր հաւատացելոց հօտին և զինուորեալ անդամոց համար: Կանոնագիր Հայոցերը կանոնները գրած են տեղական հասարակական պահանջներէ դրդուած և յատկապէս ուսուցանելու կարիքէն մղուած: Զայս կատարած են գոհացում տալու այն բոլոր հարցերուն, որոնց առջև հաւատացեալը կամ հնքը՝ կղերը, չեն ունեցած համապատասխան լուծում-առաջարկ կամ միշտ մօտեցում:

Հարկանցիօրէն թերթատող մը, Կանոնագիրը պիտի գտնէ կանոններու հաւաքածոյ մը՝ սահմանուած ժողովուրդին ծանրագոյնս պատժելու և շարշարանաց ենթարկելու՝ ի դիմաց անոնց գործած սխալներուն և մեղքերուն:

Կանոններուն նպատակը, անտարակոյս, այդ նեղ սահմանէն դուրս կ'ելլէ և ընդարձակելով հնքինք, կ'ընդգրկէ աւելի լայն ու լուսաւոր հորիզոններ: Կանոններուն առաջնակարգ նպատակն է ուսուցանել, կրթել, դաստիարակել, կրօնական ուսում ջամբել, հոգևոր գիտակցութիւն մշակել, կոյր միաբերը լուսաւորել ու խաւար հոգիները պայծառացնել: Գումարուած Ս. ժողովներու մասնակցող եկեղեցական հայրեր մասնաւոր հոգատարութիւն ցուցաբերած են հոգիներու կրթութեան, ազնուացման ու բիւրեղացման: Կանոններուն նպատակը, ուրեմն, ոչ միայն յանցաւորը դատել, ապաշխարութեան ուղարկել և «աւրէնքէ» (հման Սր. Հաղորդութենէ) զրկել եր, այլև ուղղել եր և ի կարգ քրիստոնէութեան հրաւիրել զանոնք:

Եկեղեցւոյ Հայոցերը զգուշացուցած են հաւատացեալը բազմապիսի խրաժներով՝ միշտ քաղուած Սր. Գիրքէն: Այսպիսով, Աստուածաշունչը կորիզը հանդիսացած է բոլոր կանոնական ուսուցմանց: Կանոնադիր Հայոցերը զգալապէս հեռու են կամայականութենէ, անձնական կարծիքներ յայտնելէ և կենսական հարցերուն թիւր մեկնաբանութիւններ տալէ: Ամէն բարդ հարց լուծուած է Սուրբ Գրքի օժանդակութեամբ: Զայս իբրև մեկնակէտ և սկզբունք ունենալով, Ս. Հայոցերը, համեմատաբար նուազ միզով, կրցած են միշտ ու տրամաբանական լուծումներու յանգիլ և շինիշ թելաղըութիւններ կատարել, յատկապէս՝ երբ հարցը վերաբերած է բարոյագիտութեան ու եկեղեցագիտութեան:

Աստուածաշունչի ընտրութիւնը իբրև հիմնաբար կամ խարիսխ՝ բոլոր սահ-

մանեալ կանոններուն, պատահական չեր քնաւ։ Աստուածաշունչը կը խտացնէր հայ դաւանանքի և պաշտամունքի ծիսա-արարողական բոլոր հարցերն ու ծալքերը։ Նմանապէս, Սր. Գիրքը անսպառ աղքիւր էր՝ Տիրոջը կամքը գիտնալու և ծանչնալու տեսակէտէն։ Սր. Գիրքին պարզեած իմաստութիւնը գեր է վեր էր մնացեալ կրօնական այլ գիրքերէն։ Ի կեանս կոչուած բազմաթիւ մէջբերումները եկած են մէկընդմիշտ շեշտելու կարևորութիւնը, թշմարտացիութիւնը, հետևաբար և՝ անկասկածել հութիւնը սուրբ գրութեանց։ Այլ գիրքեր կրնային խնդրոյ առարկայ դառնալ, բայց Ս. Գիրքն իր անհպելիութեամբ կը մնար միշտ եզակի ու անառարկելի։ Եկեղեցական կանոնագիր Հայրերը լայնօրէն օգտագործած են այս տոհիթը իրենց Վահոններուն անվիճել հութիւնը պացուցելու համար։

Կանոնագիրը դատաստանի կը նստի հայ ժողովուրդին հետ։ Այս իմաստով, այն արդէն դատաստանագիրը է, որ կարելի է գործածել նաև ատեաններու մէջ։ Կանոնագիրը, սակայն, քաղաքական կամ քրեական յանցագործութեանց համար չէ գրուած։ այն կ'արծարծէ այնպիսի հարցեր որոնք անմիջական աղերս ունին եկեղեցական, կրօնական, Քրիստոնեական ու քարոյական կեանքին հետ։

Կանոնագրի առաջնակարգ նպատակներէն մէկն ալ հայ եկեղեցւոյ ազգային դիմագիծը պահպանելն է։ Ի դիմաց բոլոր օտարահաւատ գրոհներուն և թշնամեաց ոտնձգութիւններուն, կանոնները, դարերով, ծառայած են իրեւ պատուար ու ամրակառոյց պարիսպ։ Հարեւան և ասպատակող ազգերուն դէմ կանոնները գործածուած են իրեւ վահան՝ պաշտպանուելու անոնց ազդեցութենէն, և արհաբար զօտեմարտելու ու դիմագրաւելու սպառնացող արտաքին վըտանզը։ Կանոնները, հետևաբար, պատմական մեծ դեր խաղցած են մեր ժողովուրդը և եկեղեցին համածուելու և միահիւսելու, շաղկապելու և օղակաւորելու տեսակէտէն։

Միով բանիւ, Կանոնագիրը հայելիի յստակութեամբ կ'արտացոլէ անցեալի հայ բարքերը, նիստուկացը, սովորութիւնները և աւանդութիւնները։ Այն՝ շտեմարանն է հայ հաւատքի ու մտքի, ուրկէ կ'արտացոլուի մեր նախահարց աշխարհայեացը։

Կանոնագիրը պատկանած է համահաւասարօրէն հայ ժողովուրդի ամէն դասակարգերուն ու սեոին, որ է՝ և արուին, և էզին, և եկեղեցականին, և աշխարհականին, և ազտին, և շինականին։ Ս. ժողովներով նուիրագործուած ու իրենց սրբազն կնիքը ստացած կանոնները պարտադիր էին ամէնքին։ Դատավճիոր արձակող եկեղեցականը նոյնիսկ ենթակայ էին այդ օրէնքներուն պարտադրած հրահանգներուն և հրամաններուն։ Նայած յանցանքին ընոյթին, տարողութեան ու կշիոին, երբեմն կղերականներ շատ աւելի ծանր պատժամիջոցներու կ'ենթարկուէին քան թէ աշխարհականը։ Հետևաբար, պատիժը անփուսափելի էր և պէտք է լիուլի գործադրուէր ի դիմաց իւրաքանչիւր կանոնա-

զանցութեան: Ահա այսպիսի խիստ միջոցառումներու դիմելով էր որ եկեղեցին կանոնապահութիւն կը սորվեցնէր ժողովուրդին: Այս բարեկարգական չանքերը անշուշտ որ պիտի պատաւորուէին և ունենային իրենց դրական ու բարերար ազդեցութիւնը ժողովուրդին վրայ:

Այժմ, մենք համառօտիւ կ'անդրադառնանք կանոններու գերազանցապէս ուսուցողական երևոյթին վրայ:

Կանոնագրքի առաքելահաստատ կանոնները մեզի կարևոր տեղեկութիւններ կը փոխանցեն եկեղեցւոյ կարգերու և օրէնքներուն մասին: Կանոնախումբերու աւարտին նշուած է թէ այս կանոնները առաքեալ ները ոչ թէ իրենց անձերուն համար միայն կարգեցին, այլև՝ իրենց յետնորդներուն, վասնզի քաջ գիտէին թէ « պատրաստեալ են զայլը զգենուլ զգեստ զառանց և առնել կոտորած ի մէջ հաւտիցն Քրիստոսի»: Առաքեալ ները կարիքը չունեին այս կանոններուն, որովհետև « հնքեանք իսկ էին աւրէնդիրը»: Սր. Հոգու գօրութեամբ ներշնչուած ու լիցքաւորուած առաքեալ ներուն « զիար՞դ մարթ էր թէ յայլմէ իմերէ դնիցի նոցա աւրէնք»:

Քրիստոսի աշակերտները իրենց ուսուցման դերին մէջ չթերացան երբեք: Նախանձախնդիր ու բծախնդիր Քրիստոսի եկեղեցւոյ շինութեան ու կարգապահութեան, անոնք մեզի աւանդեցին՝

ա. Արևելք Աղօթել: Աղօթըն ու երկրպագութիւնը արևելք ուղղուած պէտք է կատարել, որովհետև Փրկիչն ըստ, « հնչպէս որ փայլակը կ'ելլէ արևելքէն և կ'երեկի մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս պիտի ըլլայ» (Մտթ. հղ. 27): Այսպիսով, Քրիստոս՝ Աստուածորդին և արդարութեան արեգակը, արևելքէն պիտի ծագի և փրկութիւն բերէ աշխարհին:

բ. Պատարագ Մատուցանել: Կիրակի օրը ըլլայ « տաւն և պաշտաւն և խորհուրդ տէրունական մարմնոյ և արեան Տեառն», իսկ պատարագի հացը « համին աւուր ջերմ եփեալ ելցէ ի սր. սեղանն», և արժանաւորը միայն հաղորդուին « մեծաւ երկիւրդիւ»: Շաբաթ օրը ևս պատուել Պատարագով, վասնզի « կարապետ է մեծի արքային գալստեանն»: Այս սովորութիւնը ժամանակ մը անխափան կը գործադրուէր: Սոյն աւանդութեան հնագոյն և լաւագոյն մնացորդները ծննդեան և Զատկի ճրագալոյցի պատարագներն են, որ կը նախորդեն Մեծ Տօներուն:

գ. Պահճ: Շաբթուայ մէջ Զորեքշաբթի և Ուրբաթ օրերը պահճ քոնել: Զորեքշաբթի օրը, որովհետև այդ օրն էր որ « Տէրը գուշակեց և յայտնեց իր շարշարանաց, մատնութեան, դատաստանի, խաշելութեան, մահուան և յարութեան խորհուրդը»: Այս պատճառով, այդ օրը պահճի, սուզի, պաշտամունքի և « յաղաւթս ցնծութեան և ուրախութեան » օր նշանակուեցաւ: Թետապային էր, որ « վասն հիւանդութեան մարմնոյ», սոյն հրահանզը որոշ տեղեր զանց առնըւեցաւ և խափանուեցաւ: Պահճը չպահող եկեղեցականց պատիժը խիստ էր՝ « լուծցի»: Իսկ Ուրբաթ օրը սահմանուած էր ըլլալու պահճի, սուզի և տրտմու-

թեան օր, որովհետև ինչ որ Տէրը գուշակած էր Չորեքշաբթի օրը, Ուրբաթ օրով կատարուեցաւ: Պահը պիտի տէէր «մինչև ցիններորդ ժամն», որ այժմեան հասկացողութեամբ յետ միջօրէի ժամը 8.00-ն է:

Դ. Ընթերցումներ: Աւետարանի ընթերցումը կարեւրագոյնն է ընթերցումներուն: «Կնիք պատուական ամենայն զրոց» համարուած է Աւետարանը, որուն ընթացքին հաւատացեալը պարտէր, առ ի յարգանս, յոտն կալ՝ «զի աւետիք փրկութեան են ամենայն մարդկան՝ բանիւ կենարարին»:

Ե. Նշխարը: Անոնք որոնք այս աշխարհէն կը մեկնին իրեւ & Վկայ հաւատարիմ վասն անուան Փրկչին», անոնց «ոսկերաց» նշխարները «ի պատիւ առեալ փառաւորեսցեն զՔրիստոս»: Այստեղէն յառաջացած է Սրբոց Մասունքներու պահպանումն ու բացառիկ առիթներով գործածութիւնը:

Զ. Նուիրապետութիւն: Նուիրապետական կարգերու սահմանումը տեղի ունեցած է շատ վաղ: Երեցներու, սարկաւագներու և այլոց պաշտօնները կարգաւորուած են համաձայն շին Կտակարանի զիրքերու հրանագներուն: Ուշագրաւ է կիսասարկաւագներու պաշտօնը՝ «տեսչութիւն այրեաց և վշտացելոց»:

Կանոնագրքի յաջորդական կանոնախումբերէն մեծ թիւ մը նուիրուած են քահանայական պաշտօնի կարեւրութեան, քարձրութեան և վեհութեան: Կանոնները կը հրանագեն որ քահանայութեան շմերձենան ուսումնատեացները, յոյլ երը, սէգերը, նախանձոտները, պատուասէրները, շարակամները, շոգմոգները (իմաց բամբասողները և կեղծաւորները), ևն: Կանոնք Կղեմայ թոյլ կուտան «խեղ ակամը և վիրաւորեալ անդամաւը» արժանի անծանց եպիսկոպոսացնել, որովհետև «ոչ խեղութիւն մարմնոյ չլինել զնա արժանի հրամայէ, այլ անծին պղծութիւն»: Անծին հոգեմտաւոր կուրութիւնը և ապականած սիրտ ունենալու իրողութիւնը աւելի մեծ արգելք են քան թէ մարմնական թերութիւնը:

Ս. Ժողովները մեծ կարեւրութեամբ անդրադարձած են եկեղեցականներու կեանքի ու գործունէութեան մասին: Ներսէսի և ներշապհոյ կանոնները կը խրատեն եկեղեցականներուն ապաշխարութեան խորհուրդը վաճառքի չհանել, այլ՝ «Զրի առեալ և ծրի տամք»: Խոստովանահայրերուն կը զգուշացուի ծայր աստիճան գաղտնապահ ԸԼԼալ, այլապէս՝ «Նզովիւը լուծցի և ամէն իրաւը ջնջեսցի ի քահանայական ժառանգութենէն»: Եկեղեցականաց կը թելարուի երկրաւոր հոգերով շմտատանջուիլ, այլ՝ «պարապել եկեղեցական պիտոյիցն», վասնզի «Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել»: Նմանապէս, անոնք որոնք «զաւրականութեանց պարապեալ և զերկուսեան առնել կամեցեալ» (իմաց թէ քահանայութիւն և թէ զինուորութիւն), այդպիսիներուն «լուծանել պարտ է, քանզի ‘Կայսերն կայսեր, և Աստուծոյն՝ Աստուծոյ’»:

Կանոնները խստիւ կը պատուիրեն եկեղեցականներուն, անաստուածներուն նման, հաւատք չընծայել ու չերթալ կախարդներուն, հարցուկներուն, քաղեա-

ներուն, ՎՀՈՒԿՆԵՐՈՒՆ, աղթարքներուն (իմա՞ բախտ գուշակող մոգերուն), այլապէս՝ «խափանեսցի նա ի քահանայութենէ, և մի խառնեսցի ի պաշտաւն եկեղեցւոյ»:

Եկեղեցականները յանցանքով դատապարփելը այնքան ալ հեշտ չէր: «Զքահանայէ շարախաւսութիւն մի ընդունիցիս, բայց եթէ երիւք վկայիւք»: Կը պարզուի ուրեմն որ երկու կամ երեք վկաներ էին հարկաւոր երեց մը մեղադրանքի տակ դնելու համար, այլապէս կատարուածը կը համարուէր զրպարտութիւն: Մէկ այլ տեղ, կը հրահանգուի «Զքահանայ մինչև ոչ սիւնհողոսն կամ վարդապետաց լուծեալ հցէ, միայն լուր և բաղրաղայքն (իմա՞ կցկցուած՝ անհիմն մեղադրանք) ի նմա հցեն՝ մի որոշեսցի, զի ոչ սակաւ դարանակալութիւնը են նախանձոտաց»: Եթէ պատահեցաւ որ մէկը հաւաստեաւ զիտէ թէ քահանան մեղանչած է, «թող համարծակի եպիսկոպոսին միայն յայտնել», իսկ եթէ «ի հրապարակի ջայլի (այսինքն՝ բազմութեան) ծաղեսցէ՝ ոգւոյն ոլորէ դատաստան, զի զԱստուծոյ քահանայ խնդրէ ծաղել»:

Ինչպէս կարելի է նկատել, եկեղեցւոյ կանոնները հնչքան որ խստապահանչ են եկեղեցականց նկատմամբ, այնքան ալ, ի հարկին, պաշտպանողական են, որովհետև, ինչպէս պիտի տեսնենք ստորև, պատժամիջոցները շափազանց խստ էին ու դաժան:

Կանոնագիրքը լի է աշխարհականներուն ուղղուած զգաստական կոչերով ու յորդորներով: Ապարարոններուն, անհաւատներուն, անհաւատարիմներուն, աղանդաւորներուն, ամբարիշտներուն և այլ բազմատեսակ շարիք նիւթողներուն ու մերենայութիւններ սարքողներուն, ջանք կը թափուի մոլոր կեանքէ և շեղեալ բարքերէ հրաժարելու և ուղղուելու, որպէսզի «դառնութեան արմատը, ածելով, ոչ որի նեղութիւն չտայ, և անով չվարակուին շատերը»: Գեղեցիկ է «շարաղանդ մծոնէից» նուիրուած կանոնը, ուրը ոչ միայն խստիւ կ'արգիլուի մծոնէից հետ յարաբերիլ, այլև կը հրամայուի «հեռանալ ի նոցանէ, գարշել և ատել զնոսա»: զի որդիք սատանայի են և լուցկիք յաւիտենական հրոյն»: Մծոնէութիւնը իբրև սեռական պղծութիւն գարշելի ու զազրելի արարք մ'էր: Հակառակ հեղինակաւոր անձանց բազում ժտութեանց, մծոնեայք կը շարունակէին իրենց պղծագործութիւնը: «Լուցկիք յաւիտենական հրոյն» որակումը անկասկած կը մատնանշէ անոնց «արմատ շարեաց» ըլլալը:

Կանոնները իրենց ծանրակշիռ խօսքը ունին նաև բարոյական հարցերուն մասին: Կին արծակելու մասին յիշատակուած կան խստ պատուէրներ՝ համաձայն «տէրունեան աւրինին»: «Ոչ մի ինչ պատճառք համարծակեն զնա հանել», ոչ ամլութիւնը, ոչ վատութիւնը, և ոչ ալ ծախողութիւնը (իմա՞ մսխում ընելու գէշ ունակութիւնը), այլ միայն՝ բորոտութիւնը, դիւահարութիւնը, կաշարդութիւնը կամ «հանապազ պոռնկութիւնը»:

ծանր պատիժներ կարգուած են անքնական, անընդունելի ու անօրինակելի

արարքներ գործողներուն համար։ ասոնց շարքին են՝ անասնազէտները, արուագէտները, իգացողները, պողնկացողները, անաստուածները, աղանդաւորները, մահաբեր դեղերով անգթաբար խողխողողները, կախարդները, աստղագուշակները, դիակապուտները, ևն։ Ասոնցմէ իւրաքանչիւրին խրատուած է զղջալ, ապաշխարել, դարձի զալ, կցորդը և գործակիցը չըլլալ շարամիտներու։ անօրէնութենէ աստուածգիտութեան զալ և կեանքերնին ընականոն ու աստուածահաճոյ դարձընել, այլապէս՝ «ի բաց մերժեսցեն ի պաշտամանէն», հեռու մնան խորհուրդներէն, զլացուի իրենց Սուրբ Հաղորդութիւնը, և բացահիկ պարագաներուն նաև զրկուին վերջին թոշակէն։

Կանոնագրքի մէջ յիշատակուած պատժատեսակները բազում են։ նախ պէտք է յիշել սակայն որ հին տաեն բացայայտ զատողութիւն կար ազատի և շինականի միջև։ Ազատ կը կոչուէր բարձր դասի պատկանող ազնուական մը։ իսկ շինականը, պարզ գեղջուկն է կամ գիւղացին։ Ազատները «գան»-է (այսինքն՝ ծեծէ) գերծ կրնային մնալ, և իբրև պատիժ սովորաբար տուգանք մը կը վթարէին և ապաշխարութեան կ'ենթարկուէին։ Շինականը, ընդհակառակը, նախ մարմնական պատիժէ մը պէտք է անցնէր՝ «գան յոլով արթցէ», պապ տուգանուէր «տրաւը տնանկաց», ուղարկուէր ունկնդիր լինելու «հեծեծանաւը և հառաջանաւը» և ջերմեռանդութեամբ քաւելէ ետք իր մեղքը, պապ միայն ընդունուէր ի կարգս օրինաց։

Պատիժներէն խստագոյնը եղած է մահը։ «Մահ Վախճանեսցի նմա տէրունական աւրէնքն», վքոած են Ս. Հայրերը։ հետևելով չին Ուխտի օրինաց։ Տեղ տեղ, սակայն, «զայս դատաստան ներէ» ըսելով, տուիթ տուած են յանցագործին պաշաւելու և վերանորոգուելու հոգևորապէս։ Այսպիսով, բազմաթիւ «մահ ճաշկեսցի, մերցի, ևն» սարսափելի վեհոներ վերածուած են «արտաքոյ դրանն ընդ ծեռամբ կայցէ», «կալ յունկնդրութեանն», «չթաշակել զաւրէնսն», «կայցէ արտաքոյ դրաց եկեղեցւոյն», «միայն զծայն պաշտամանն և աղաւթից լուիցէ», «Գ ամս ապաշխարէ», «Մ դրամ վթարիցէ» և այլ համեմատաբար նուազ դաժան որոշումներու։

Այժմեան չափանիշներով դատելով և կենսապայմաններէն մեկնելով, չափազանց խորթ, տարօրինակ ու անողոք պատիժ եղած է շինականներուն գողենոց առաքումը։ Գողենոցը (կոչուած նաև Ուրկանոց) այն կղզիացած ու մէկուսացած վայրն էր ուր կ'ապրէին բորոտները։ Այս ուրկանոցին մէջ յանցագործները կը դատապարտուէին ամենախիստ աշխատանքներուն։ օրինակ՝ երկանքով ալիւը աղալու, ևայլն։

Անցեալին կը պատկանի նաև աղուեսաղուշմումը։ Շահապիվանի ժողովի կանոնները բաւական խիստ կը վարուին մծոնէութեամբ զբաղուողներուն հետ։ Եթէ եկեղեցական դասէ է անծը, պէտք է կարգալ ուծուի, աղուեսաղուշմ դրուի ճակատին և ճգնարան երթայ։ իսկ եթէ աշխարհական է մեղաւորը, աղուեսախարանուելէ ետք ուղղակի «գողենոց տացեն յապաշխարութիւն»։ Ապաշխարութենէ ետք եթէ

Վերստին գործէ նոյն մեղքը, ապա «զջիղսն զերկուսեան կտրեսցեն և ի զոդենց տացեն»: Դիւթողները և կախարդները՝ «զան արքցեն, խանձեսցին, մրեսցին, ոսկը արկցեն և յաւկանց տացեն»: Բ ամս ալասցեն գոդեացն», իսկ եթէ յետ բազում ազդարարութեանց և պատիժներու յամտօրէն յարած մնան կախարդութեան, ապա, ըստ Գրոց հրամանի՝ «բարկոծ լինին»:

Ինչպէս կը նկատենք, կանոնները երբեմն խիստ են, երբեմն ալ մեղմ ու հանդուրժելի: Խստագոյն կանոնները, ընդհանրապէս, անձը վարկարեկող, յանցաւորը նսեմացնող, աստիճանազըրկող, դատավետող եղանակ մ'ունին. և այս ամբողջը՝ յանուն մաքրակրօնութեան, հեզութեան, պարկեշտութեան, հայ հաւատքի, հայ ցեղային առանձնայատկութեանց պահպանման և հայ ընտանիքի սրբացման համար:

Կանոնագիրքը իր ուսուցողական ընոյթով անսահման նիւթ կը մատակարարէ կանոնագիտութեամբ (որ և՝ իրաւաքանութեամբ), հայագիտութեամբ, լեզուաբանութեամբ, քժկագիտութեամբ, իմաստափրութեամբ և եկեղեցագիտութեամբ զբաղուողներուն համար: Անպատական Ս. Հայրերու կեանքով զբաղուողներ, օրինակի համար, խիստ ուշագրաւ պիտի գտնեն հայ քահանաներու սիւնական կամ սիւնակեաց ըլլալու պարագան: Կանոնագրքի մէջ երկու տեղ միայն յիշուած են սիւնականները և խցարգելները: Սիւնակեացը, ի միջի այլոց, ճգնաւորի հանգամանքով իր կեանքը կ'անցընէր ընակելով սիւնի վրայ: Խցարգելը, խուցի մէջ արգելափակուած կեանքն է, որ ճգնաւորը միայն կը վարէին: Խցարգելութիւնը, հետևաբար, ճգնաւորութեան տեսակ մըն էր որ բաւական տարածուած էր Միջին Դարերուն: Սիւնականներու թուին կ'արժէ յիշել Սիմէռն Սիւնակեաց ճգնաւորին անունը, որ տիւ և գիշեր սիւնաբնակութեամբ զբաղուած է: Մեր եկեղեցական օրացոյցին մէջ անոր անունը կը յիշատակուի ամէն տարի Վարագայ Սբ. Խաչի Բարեկենողանի առաջին օրը՝ ի շարս Մըրոցն Մամասայ և Փիլիկտիմոնի:

Լեզուաբանութեամբ զբաղուողներ պիտի նկատեն որ կանոնագիրքը լի է լեզուաբանական տարրերով: Օրինակ՝ կանոններուն լեզուն միշտ չէ որ դիւրամատչելի է ու հասկնալի: Կարևոր հարց է նաև յունական քառերու տոկայութիւնը, ինչպէս օրինակ՝ Կաթարոս (մաքուր), Լազութիւն (թուլամորթութիւն, անտուկութիւն), Պերետուտ (վերակացու, տեսուշ), Մոնազոն (միայնակեաց, կրօնաւոր), ևայլն: Լեզուական տեսակէտէ, կանոնները ազդուած են նաև Ցունարէն լեզուի շարահիւսութենէն:

Կանոնագիրքը՝ դարերու ընդմէջէն ճառագայթող Հայ ժողովուրդի պատմական ու պատուական կարևոր յուշարձաններէն մէկն է: